

Հ Ա Յ Ո Ր Պ Ե Ն

Ծընողազուրկ, ոտաբուսիկ հովտէ հովիտ կը շըրջէի.  
Ծառերուն տակ կը նընջէի, կը հըսկէի, կ'արտասուէի.  
Եւ ո՛չ մէկ ձայն գորովալիբ իմ անունով զիս կը կանչէր,  
Մանուկ մ'էի խիստ տարաբախտ, չէի գիտեր:  
Նըկուղներու խաւարին մէջ տաժանագին կ'աշխատէի,  
կը վայելին ամէն բարիք ինձ տարեկից մինչ ուրիշներ:  
Օտար կանանց աչքերուն մէջ ես մայր, ես մայր կ'որոնէի,  
Եւ պատանեակ մ'էի դըժբախտ, չէի գիտեր:  
Իմ մայրենի լեզուով ինձ սուր ես դարբնեցի, բանակ չունիմ.  
Ափերս են լի սերմերու լոյս-հատիկներով, երկիր չունիմ.  
Անցեալս է մութ և ապագաս աւելի մութ կ'ելլէ իմ դէմ,  
Երիտասարդ մ'եմ տարաբախտ, այժմ այս գիտեմ:  
ՀՐԱՁ ՔԱՋԱՐՆՅՑ

1936

ԱՂՕՔՔ ՊԱՆՊՈՒԵՍԻ

Առողջութիւն տուր ինձ, Տէր իմ, առողջութիւն և օրհնէ զիս.  
Ինչ որ կը զգամ թէ կարող եմ իրագործել երկրի վըրայ,  
Գըրչով ներոյժ, նըւագներով յուսանորոգ, հոգեկառոյց,  
Սուրով արգար, զինուորելով դատին համար ազատութեան,  
Մի մերժեք ինձ, մի մերժեք ինձ. այնուհետեւ վերջ տուր կեանքիս,  
Բայց զիս ըրէ վայրկենամահ, անյայտացուր երկրէս իսկոյն.  
Մի թողուր որ ըլլամ հիւանդ, մի թողուր որ ըլլամ հիւանդ.  
Քանզի գիտես թէ ես որբ եմ, թէ տընանկ եմ, թէ պանդուխտ եմ,  
Բերող չունիմ ո՛չ պուտ մը ջուր, ո՛չ դեղ և ո՛չ մըխիթարանք.  
Մի թողուր որ իյնամ փողոց, մի թողուր որ օտար աչքեր  
Յառին վրաս կարեկցութեամբ, մի թողուր որ բախեմ դըռներ  
Ինձ համար փակ. ախանջդ անհուն խոնարհեցուր սըրտիս ձայնին.  
Առողջութիւն տուր ինձ, Տէր իմ, առողջութիւն, և օրհնէ զիս:  
ՀՐԱՁ ՔԱՋԱՐՆՅՑ

1936

Ա Ր Ե Պ Ա Կ Ե Ն

Ես քեզի պէս չըծընայ, բայց քեզի պէս կ'ուզեմ մեռնիլ.  
Ծընունդս ինչ փոյթ, կ'ուզեմ որ կեանքս ըլլայ բեղուն,  
Վըճիտ լոյսի և ջերմութեան ըլլայ աղբիւր,  
Լերան ետեւ կամ ծովուն տակ, մայրամուտին,  
Երբոր սուզուիմ, մարդոց յուզմանց և արցունքին  
Թող ես ըլլամ արժանաւոր, թող իմ մահուամբ  
Անոնք ողբան փափուկ սրտով, մըտքով արգար  
Բարութիւնն ու գեղեցկութիւնն անհետացող.  
Ես քեզի պէս չըծընայ, բայց քեզի պէս կ'ուզեմ մեռնիլ:  
ՀՐԱՁ ՔԱՋԱՐՆՅՑ

1936

Ա Ռ Կ Ո Մ Ի Տ Ա Ս

(ՄԱՀՈՒԱՆ ԱՌԹԻԻ)

Sit tibi terra levis in aeternum!

կը խոնարհիմ շիրմիդ վըրայ, կարօտն հոգւոյս «Ողորմեա»յիդ,  
Լուս է երգըդ... լուս է՝ վիշտըդ, լուս է՝ հոգիդ. դուն ալ չըկաս:  
կ'ապրի հանձարդ, ձայնդ է՝ հըզօր դարեր անդին գերեզմանէդ,  
Ձի Գու խորհուրդն ես հաւատքին՝ Նարեկացւոյն սուրբ, կոմիտաս.  
Գուն աղբիւրն ես լոյսին՝ ծընած սեւ խաւարէն, բռնութենէն՝  
Որ միտքըդ կոյս՝ խաւարեցուց ... Գու, վեհ երկունքն հայ դարերու  
Եղբարախտ տառապանքին: Արդ կ'աղօթէ ԼՂմիածինն  
Քեզի՛ համար, փառքին համար, յաղթանակին Արմէններու...:

Ըսէ՛ ինձի - կ'ուզեմ գիտնալ - ո՛վ Մունջը մեծ՝ տիեզերքին  
Մահէդ առաջ դուն խոկացի՛ր թէ քու հոգին կ'ընդելուզուի  
Խոնարհ ցեղի մը վսեմ սըրտին ... Անունդ՝ անոր Մըշակոյթին  
Անմահութիւնն կ'ոգեկոչէ: Հիմա ըսէ՛, ըսէ՛ ինձի  
Այսուհետեւ դարեր յաւերժ նահատակի վառ հաւատքով  
Պիտ սաղմոսէս կամքը՝ ցեղիս իրաւունքին, նոր ըստեղծման  
Գուն՝ որ պոռթկումն ես Աստուծոյ խոր զայրոյթին — ըսես անխռով  
«Հայ կըրօնքի, Գեղարուեստի՛ հին օրրանն է Հայաստան...»:

Ըսէ՛ ինձի - կ'ուզեմ գիտնալ - ի՞նչ սիրտ էր այդ՝ որ բարախեց  
Ի տես վըշտին ող մարդկութեան. տուայտեցաւ անոր համար  
Հայ հոգիով, հայ հանձարով, հայ արցունքով ըլլար գոզցես  
Տիեզերքի մարգարէն: Ըսէ՛ ինչո՞ւ, ի՞նչպէս գիտցար  
Յեղին հեւալ, խոր ներշնչել հին պապերուդ ոգին Գողթան  
կտակել փոխան սուգի, ողբի և անէժքի, սէր ու ժրպիտ,  
Խանդ ու աղօթք, շունչով մոգի պերկ շըղթայել որբ, պանդուխտ Հայն՝  
Իր օճախին, իր արօրին, Հայրենիքին՝ հիմա յաւէտ...:

Ամէն առտու արեւծագին Արարատի բարձըր լանջին  
Ըստուերըդ թո՛ղ ուրուագծուի գաշտերուն մէջ, ծագէ ի ծագ  
Թող մըրմնջէ ան՝ «Ովսաննա՛ր». օրհնէ՛ իսպառ ցեղին ոգին.  
Քալէ՛ մեր հեա. ապրի՛ մեր հեա. ըլլայ մեր հեա ուր որ ըլլանք...  
Քալէ՛ Գուն ալ - հոգիդ մեր մէջ - ածիւններըդ չորս հովերուն  
Ձի Պանթէոն ցեղըդ չունի - Հանգչէ՛, բայց սուր Գուն դարէ դար  
կայծն հանձարիդ ... - մըռայլ ոգի - այս աշխարհի հոգիներուն.  
Հայ ծընելուդ, հայ մեռնելուդ ճակատագրիդ գաղտնիքը կար...  
ՖԵՐԱՊ

«Տուայտանքներ»էն - (1935)